

բոնք արտադրուած են բարձր ու մաքուր ներշարժումով մը , ազնիւ ու խսրանկ զգացումնվ մը : Ըլլայ ազատութեան երազներ կամ միստիքական զգացման անկեղծ ու հոգերուի արտայատութիւններ , ըմբռատացումի ճիշեր կամ դառնացած ծիծաղի մը հնիլնը , ցաւի երգ մը կամ սիրոյ գեղօն մը , ամէն ինչ որ Գեղեցկեթեան սարսուոն ունի իր մէջը , եւ հնաւեամբ մաքուր է եւ ազնիւ ու բարձրօրէն օգտագոր :

Միեւնոյն ամեն , պիտի սկսինք հրատարակել հեղինակներու գործերու շարք մը , «ՀՐԱՑԱՑԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ» «ԱՆՆՈՒԹԻԾ» համատիտղոսվ , շարք որ ՄԱՅԵՆԱԴՐԱՄԱՆ «ԱՆԱՀԻԾ» ին լրացուցիչը պիտի ըլլայ :

Այդ շարքին մէջ ի լոյս պիտի ընծայենք Հայոց էն մասնագիրներն ումանց գործերու աշխարհաբար թարգմանութիւնները , ժամանակակից գրաքէտներու կարգ մը կարեւոր բայց մոռցուած կամ ապառած գրքերու վերատպումներ արզի գրողներու ապուած աշխատութեանց հաւաքածուներն կամ անախայի չջերու ամփոփումներ , եւ ուսումնամիջութիւններ Հայոց պատմութեան , արուեստին ու գրականութեան մասին :

Այս գուռաբին ձևնարկի կը փորձենք , մեր անձնական համեստ ուժերուն վրայ յենլով , բայց վասահ ըլլալով միտնամայն որ հասարակութիւնը պիտի զիսնայ զնահատել անոր օգակարութիւնը եւ մնջի պիտի չնորհէ իր աջակցութիւնը՝ զայն ի գույխ հանելու համար այնպէս ինչպէս կը բազմանք :



ԷՌԵՆԿԱԹ ՌԵՆԱՄՆ

Շար :

1849ի վերջը ՌԵՆԱԿԻ յանձնուեցաւ խոալիոյ մէջ հնագիտական պաշտօն մը : Հոյն ութիթ ամիս անցուց , Այս ուղեւորութիւնը իրեն համար նոր կերպարանափոխութեան մը չուկէաը եղաւ , այնքան խորին օրչափ այն որ իրեն թողուլ տուած էր կաթորիկութիւնը : Հոյն զգաց թէ կեանքի մէջ ինչ լրնար ըլլալ արտեստին ու գեղեցկեթեան զերը : Այս թուականէն եաքը կը անմնենք բարյաշան դիտակցութեան եւ զիսական բանապաշտութեան հետ , երևակայութեան ու արու եստագէտչ իւնդին զարգանալը իր մէջ : Նոյն գամանակ կը հրա-

ժարի նաեւ . տիեզերական վերածնութեան իր ուանդակարական երազներէն Քաղաքական դէպֆերէն յուսախար եւ իր ճամբրոզութեամբը հա-



ԷՌԵՆԿԱԹ ՌԵՆԱՄՆ
(Բետոյլ Շարլէնի)

մողուած մարդկարին ընկերութեանց զանազանութեան , կը տեսնէ թէ՛ ընկերական խնդիրներու կնճռոտութիւնը եւ թէ՛ անոնց համար առաջարկւ ած միջոցներուն յարաբերակնուու անորու հանգամանքը : Այդ օրէն սկսիալ , իր զգացումներն ու զարգարանները իրենց ճոխ զանազանութիւնն մէջ վերջնականապէս կազմուեցան . իր համազումներուն եւ էական հակումներն մէջ կազմ մէկ քանիններ որ արտաքին գէպիկրու ալզեցութեան ասիկ կամ ասրիներու բնթացքին մէջ աւելի զրացան , բայց կրնանք ըսել որ այդ թաւականնեն հաբր նոր համոզումներ ու նոր հակումներ չստիգուեցան իր մէջ : 1850ին , Ռընան պաշտօն սահցաւ Ազգակին Մասնակարանին մէջ եւ 1850-51-ին , միշա իր քրոջ հետ առցիկլզի , առաջ տարաւ բանասիրութեան եւ կրօնական պատմութեան ու սումնամիջութիւններ : 1852ին հրատարակեց Ալվէքոչէս եւ ալվէքոչէսութիւնն ուր ցոյց կուտայ ուղղափառութեան վտանգը որ մահմետականութեան մէջ կիցուց զիտական ու փիլիսոփայական բարեկշջումը : «Սեմական լեզուներու ընդհանուր պատմութիւնը» երեւ ցաւ 1855ին , եւ յաջորդ տարին Արձանագրութեանց պարզեցնական անդամանական անուանուեցաւ : Միեւնոյն ժամանակ «Ճէպայյի» եւ «Աթրվի» տէ մէջ Մօնտուայութիւնը մէջ կը հրատարակեր յօդուածներ ու բոնք ապա գրքի ձևով ամփոփեց «Կրօնական պատմութեան սումնամիջութիւններ» (1857)

ու «Բարոյախօսական ու քննազատական փորձեր» (1889) տիտղոսով : Անոնց մէջ հասարապէս կը տեսնուին իր բարոյական ու առուեստագիտական համապատասխան մեթոդը հոն կը գտնենք արդյունքուն պատմական մեթոդին բոլոր կլիմաւոր դելը :

Ֆրանսայի քաղաքական և ընկերական վիճակին վրայ , որով կը շարունակի քաղաքի իր գաղութեանը խիստ են . ամենու ըեւ օգտապաշտութեան հետապնդումը միայն կը տեսնէր բարոյական բարձրութիւն չէր նշամարէր ո՛չ ժողովրդին մէջ , ո՛չ վարչի գասակարգին մէջ :

1856ին ամսաւոնցաւ օրիորդ Շէֆերին հատու որ Արք Շէֆեր նկարչին եղրարազիին էր : Օր Շէֆեր «վիճակը մոէց ամէց բանի մէջ քննական նկարգութ կողմը տանին լու . այդ հմտութին եւ այդ մոսածովին մէջ , քննացած բանասեղծն արթնցուց : Այդ արուեստագիտական միջավայրին մէջ իր մուտքին եւ իր ամենունութիւնը աւարտեցին այն կերպարանափոխութիւնը որ «Սնական լեզուներու պատմութեան» գիտուն հեղինակը Ծիստսի կեանքին բանասեղծական ու հանճարեղ դրագէտին փոխարկեց :

ԳԵՐԹԸԼՈ

(Շարունակելի)



ՊԱՌԵԱԽՈՅ ԱՅԵՎԱՆ

Բարիզարեակ եւկու Հայեր , պ. պ. Քայական և Քալրաֆեան ին մասին զգուելի զրպարտուրի նեներ լրած ըլլարով Հայիական Միութեան անհամեներէ պ. պ. Թամանց'անի եւ Դամբարեանի հետ իրենց ունեցած մեկ տևակցութեան լրացնեցի ու պատառութեանը գիտուն հեղինակը Ծիստսի կեանքին բանասեղծի աւրողով որքան ալ գործիչ չը պահեանացած թեն կամ ցածութեն անեսէ իր աղգին մէջ , իրաւունք չունի զայն ուրանալու , անկից անջատաւելու , անոր բարձրացամանը համարաշանելէ զարգելու բարձրական ասոր Ուկանանին տիպաց անոնց մէջ է որնոց ացեւմարդ ստիգուած է յարգանք զգալ իր բանֆիէն ներուն մէջ հայ կամ օսուր ծիրութիւնորու մասին իր զացուուները համարականու յայտնած ըլլար կրնաւոնք տալ «Բազմալէպա»ի նմարդիներուն հակախոն ու նոյն իսկ հակակիր ըլլալ այդ զրոյին բայց երբեք իրենց իրաւունք չէր տար այդ համասական բառը զորմանելու ու Հայումէպա ի խմբագրութիւնը դիմէր , կամ պարտաւոր էր գիտնալ , — թէ Ուկանանին ո՛քան անկնզ եւ անշահամուղիր էր իր այդ զրացուուներուն արտայատութեանը մէջ եւ այդ նմարգրութիւնը , որ յայերէն լինուն հմիտովին զիսնալու յաւակնութիւնն ունի , չի կրնար անդիտանալ թէ «օրիկայ» բառը միայն անոնց կարելի է կիրարիկ սրոնք անձի մը , հասաւառ թեսն մը կամ գտղափա-

Ա. Զ.

ԳՐՔԵՐ ԵՒ ԹԵՐԹԵՐ

ԲԱԶՄԱՎԱՐԻՊ . — ՔԱՅԱԿԱՆԱՅ ԵՒ ԹՐՖԼԻՍԻ ՄԱՅՈՒՆԻԸ . — Պ. ՀԱՅՈՒՄԵԱՆ ԵՒ ԲԱՐԻԶԻ ՀԱՅՅԵՐԸ . — ԱՐԵՒՄԵՏԵԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱԲՐԸ . — ԱՌԱՅՐԵՆԵՐԸ . — «ՀԱՅՐԵՆԵՐԸ» . — ՄԻՆԱՍԱՅԵՐԸ ԵՒ ՊԱՄԱՊՈՒԹԻՒՆԸ

ԲԱԶՄԱՎԱՐԻՊ . — «Բազմավարութ իր ապրիլի թիւն մէջ հնետեւեալ տողերին կ'որակէր հանգույն անկանանի Սակապահական գրական գրծունէութիւնը . «Հին հայ լրագրութեան անդինք անապարակոյս տակաւին չեն մոցած թէ հանգիստալը երիտասարդ հասակին մէջ իր Ալբենելք լրագրով գրական սրիմայ մը հանդիսանալու համար ո՛քան ճիպ թափեր է» :

Յարենի գերմանանի մը վրայ նետուած այս այցանին ապուշ որքան կոպիտ բառը , ամբողջ հայ մամուլին զայրոյթը գրգուեց «Բազմավէպային գէմ» . եւ քննական էր որ այդպէս ըլլար . Սական Ուկանան մարդ մըն էր , այսինքն նկարպիր , տաղանդ եւ հնամաւոր զարգացում ունեցող անձ մը . այն մէկ քանի անկեղծօրէն ու խանդովառօրէն պայենդիսական» Հայիէն մէկը կդաւ ինքը , որ թէ շարժման ատեն՝ պարիքաններուն վրայ ինչ ճեն պիտի կոռուցանացած ֆրանսացի ապատականներուն հետ . եւ իր առօննիքն այնքան մնեց էր որ Մացցինիի պէս հսկայ մը զինքը սիրեց եւ Քայութեան անցուած զանազան գործունէութիւն բաշարակաց քաշուելու որոշումը զօր տուա Ուկանան եւ ուրաց պանց իր կեանքին վերջին քանարին աւրողով որքան ալ գործիչ չը պահեանացած թեն կամ ցածութեն անեսէ իր աղգին մէջ , իրաւունք չունի զայն ուրանալու , անկից անջատաւելու , անոր բարձրացամանը համարաշանելէ զարգելու բարձրական ասոր Ուկանանին տիպաց անոնց մէջ է որնոց ացեւմարդ ստիգուած է յարգանք զգալ իր բանֆիէն ներուն մէջ հայ կամ օսուր ծիրութիւնորու մասին իր զացուուները համարականու յայտնած ըլլար կրնաւոնք տալ «Բազմալէպա»ի նմարդիներուն հակախոն ու նոյն իսկ հակակիր ըլլալ այդ զրոյին բայց երբեք իրենց իրաւունք չէր տար այդ համասական բառը զորմանելու ու Հայումէպա ի խմբագրութիւնը դիմէր , կամ պարտաւոր էր գիտնալ , — թէ Ուկանանին ո՛քան անկնզ եւ անշահամուղիր էր իր այդ զրացուուներուն արտայատութեանը մէջ եւ այդ նմարգրութիւնը , որ յայերէն լինուն հմիտովին զիսնալու յաւակնութիւնն ունի , չի կրնար անդիտանալ թէ «օրիկայ» բառը միայն անոնց կարելի է կիրարիկ սրոնք անձի մը , հասաւառ թեսն մը կամ գտղափա-